

## Ռ Ա Յ Է Լ \*

Ամենակալը սուգ կը պահէ Իսրայէլի ժողովուրդին ու երկրին համար՝ եւ իր արցունքները մեծ բաժակի մը մէջ կը հոսին, երբ լեցուի բաժակը, վերջ պիտի գտնէ Իսրայէլի ախարը:

## Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք

— Լեցուած են ծովերն արիւններէն մեր,  
Դարերով դարեր,  
Կ'ուզեմք հաւատալ Տէր ամենակալ,  
Թէ արցունքներուդ բաժակն հրեղէն  
Լեցուած է արդէն»:  
Այսպէս կը խոկար մեծ Ռաբին Գոհէն  
Ծունկերուն՝ բացած Գիրքը սրբազան  
Իր ժողովուրդին:

— Լեռներուն վըրայ ամպեր կան կարմիր,  
Կը հընչէ նորէն եղջիրն յաղթական  
Մեր արքաներուն,  
Ժամանակի դէմ կը պըրկուի ուժգին  
Խորտակուած աղեղն հին Իսրայէլին,  
Եւ ինձ կը թըլի թէ ահա կրկին  
Հորիզոնին դէմ կ'արձակէ բոցն իր  
Այն հին Մորեմին»:

Բաց է Գիրքը սուրբ ծունկերուն՝ անոր,  
Իսկ հոգիին մէջ ձայներ հեռաւոր  
Ու մըշտամբումն է մեծ կատարածին:  
«Կ'երդնում Իսրայէլ, կ'երդնում ես քեզի,  
Պիտի թաւալի սերունդ քու արեան  
Աւազներու պէս ծովերու ափին,  
Նըման աստղերուն՝ ծոցը երկնփին»:

«Աստուած հայրերուս,  
Խոստումներէն քու չըմնաց բառ մ'իսկ  
Որ չըկատարուէր,  
Մէկը անոնցմէ քան դար է որ  
Իբրեւ սեւ վընիւ, աշխարհէ աշխարհ  
Կը տանինք մեմք դեռ:  
Մենք աւագ ծովու,  
Ոտերու կոխան բոլոր ազգերու:  
Աստղերը սակայն որ վեր կը շողան,

\* Յառաջաբանն է գրութեան մը որ ձեռագիր կը մնայ տակաւին:

Աստղերը ով Տէր,  
Աստղերն ի՞նչ եղան»:

Մըռայլ յօնֆերուն ներքեւ գիշերուան,  
Կը խոկար Գոհէն,  
Սիրտն իր արիւնոտ ֆարտէզ մը ինչպէս,  
Բացած անցեալին, բացած յուշերուն  
Իր հագարք-ելեան:

«Տէր ամենակալ, դեռ պիտի քողո՞ւս  
Որդիներդ այսպէս,  
Կրակներուն քով ատելութեան խոր:  
Անցած են վաղուց,  
Օրերն օրհնուած այն հին դարերուն,  
Երբ հովիւներուն վարսքը ոսկեվառ  
Կը ծրփար ուժգին,  
Բազմութիւններու երազը ինչպէս,  
Երբ դեռ չէր շողար նայուածքը գայլին,  
Մկրատը ժանգոտ այն Փըղշտացի  
Մեծ յաջադկոտին:

Լեռ կը բարձրանար Մովսէսն իմաստուն,  
Քաղելու համար Օրէնքներն հրգօր,  
Զոր բուսցուցեր էր Մորենին բոսոր»:

«Երկնակամարի յակինթին վըրայ,  
Եսային, Դանիէլ,  
Տեսան քեզ ով Տէր,  
Փայլակը ինչպէս վիշապի բերնին,  
Եւ կամ քոչոզ ամպ լեռներու վերեւ,  
Զգալով սարսուռն գալիք օրերուն»:

«Յետոյ սեւ օրեր, յետոյ կատարած,  
Երբ Խորայէլի որդիներն գերի,  
Մեծ գետի ափին,  
Ուռենիներէն կը կախէին վար  
Տաւիղներն իրենց այլեւս տրտմալար:  
Բայց Խորայէլի ընտրեալներու  
Միտքն, աչքն ու հոգին,  
Նետերու նման կը հըպէր երկնի  
Գոց դարպասներուն՝  
Ու կը նիւթանար երազն երբեմնի  
Մեծ նահապետին»:

«Բայց չէ կարդացուած խորհուրդն աստղերուն»  
Կը խոկար Գոհէն,  
«Փըշրանքներ միայն իմ ժողովուրդիս,  
Կը մընան կոխան ազգերու բոլոր:  
Զի՞ք բաւեր ով Տէր,

Որ նայուած քիչ տակ խաչուի ցեղն այս սուրբ,  
 Որուն մոգական աչըններուն խոր մ'ի մզմբասն  
 Կեանքը կը մեծնար ու կը մեծնայ դեռ,  
 Աշխարհէ աշխարհ, ոլորտէ ոլորտ»:

«Կը յորդին նորէն  
 Համբաներն անծայր մեր այս աշխարհին,  
 Յեղն իմ ոգեվար, բայց երիտասարդ,  
 Անցեալի փոշին իր քարքիչներուն՝  
 Նորէն կը բռնէ նըծարը անհուն  
 Երագահալած բազմութիւններուն:  
 Աւետեաց երկիր,  
 Մօտ է բըլխելու կողերէդ ցամբած,  
 Մեղր, կաթն ու գինին,  
 Ինչպէս էր երբեմն այն հին օրերուն»:

Հրագն իր կեանքին ունէր երկու բոց,  
 Մին շատ էր նուազ,  
 Բայց միւսն ազուր աղջիկն իր Ռահէլ:  
 Երկու շաբաթ էր որ լուր չէր առած  
 Իրմէն, բոլորէն,  
 Որոնք բոցերու ներքեւ թըշնամույն,  
 Կը մարտընչէին:

Կը դառնան թերթերն մատեանին անհուն,  
 Խաւարին վերեւ բոցեր արձակող  
 Կայծերու հանգոյն:  
 Շուրջն իր կը յածին էոյթներ անտես,  
 Վերյուշքն ու թախիծ  
 Կը նըմլեն սիրտն իր:

Ա՛հ եթէ ըլլար ինքն առոյգ ու ժիր,  
 Հետեւելու նոր այս մեծ Պասեֆին,  
 Նըման հինաւորց նահապետներու,  
 Փայլակ պըսակով խառնուելու մըրկին,  
 Իբրեւ Դաիթ նոր  
 Կենար յաղթական ոսկի լոյսերու  
 Անձրեւին ներքեւ,  
 Իրագործելու ինչ որ Եհովան,  
 Ինչ որ Իսրայէլ  
 Լուսեղէն գրով օր մը գըրեցին  
 Գիրքին մէջ անսուտ իր ժողովուրդին:

Այսպէս կը խոկար մեծ Ռաբին Գոհէն  
 Ծունկերուն՝ փըռած  
 Գիրքը դարերուն: